

# ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ՏԵՕՐՏԵՒՆՃԻԷՆՆԷ

(1864)

ՆՈՒՄԵՐՈ — 291

1781 — ՄՈՒՀԱՐԲԵԹ 19

ՅՈՒՆԻՍ 14

ԱՔԱՓՐԱՆԿԱ 23 ՅՈՒՆԻՍ

ԱՌԹԱՆՆ ԵՈՒՆԻՍ 11 ԲԵՆԶԵԲՄՊԷ

Սոնորա գոնֆերանսը հազգրնտա յունիս 20 Թարիխի իլէ պիրի պիրինէ մուղայիր իքի Թէլէղլաֆ վար : Պրիսի տէր քի, Տանիմարգա մէսէլէսինին գոնֆերանս վասէթասը իլէ Թէսլլիյէ օլունաճաղընա քիմնէտէ իւմիտ դաւ մամըլ տըր : Վէ բէք ինթիմալ տըր քի յունիսին 26 սընտա, միւթարէքէ պի. Թիպ Թէքրար ճէնկէ պաշանըլըր :

Տիկէրի տէր քի, յունիսին 23 իւն տէ պիր մէճլիս տահա օլաճադ, վէ մէսէլէսին պիր սուլճ Թարիգի իլէ Թէսլլիյէ օլունաճաղընա պէօյիւք իւ. միսլէր վար :

Շիմալիյէտէք հէր պլպմէթ իւք հափադիսի Թասալիգ իտէր, վէ էյէր իքիլճի հափադի սահիհէ չըգարրա, առէթա պիր հիքմէթ վէ միւճիղէ նէգլինտէն օլաճադ : Կէլէճէք հաֆթա սահիհի աշնաշըլըր : քի Նիկզէ գալսա ճէնկէ պաշանմադ խապէրի օլաճադ տըր :

— Սոնորա պանգասը, սգօնթօտու. նու եիւզտէ ալթըյա էնտիրմիշ տիր :

— Վրօնֆէտէրէլէրին Մ. լապամա իս. միւնտէ պիր վաբօրու վար բող, պու վաբօր իչ վէ սըլ հէմէն հէր տէնիգի տօլաշըպ, Պէտէրէլէրին Թիւճճար կէմիլէրինէ քիւլի խասարաթ վէրմիշ

տիր : Կանի բէք չօղլունու եազմըլ վէ բէք չօղլունու տա պաթըրմըլ տըր :

Սուալիսարէն պու Մ. լապամա վա. բօրու Պրանսանըն Շէրպոճըրի լիմա. նընտա քիմիլ : սըշարը չըգտըգտա պիր Պէտէրէ վաբօրունա տիւլիւպ, տէօ. յիւլիւրէր, վէ Մ. լապամա հէր Թա. գըմը վէ մէլասը իլէ տէնիգլին ալթը. նա կիտէր Վիւրիգա իլէ Թիւճարէթ իտէնլէր իլիւն զայէթ խալըլը խա. պէր տիր պու, չիւնքի մէզքիւր Մ. լապամա եիրմի պտան պէրու բէք չօգ ճանլար եազըպ, պիր վէ ճճ իլէ էլէ կէլմէմիշ իտի :

— Բրէնս Վուզա հաղըլ Թէլէրինին սալը կիլնիւ Վէ օսթէնճէյէ վասլ օլ. մուշ ծրոուղու խապէրի կէլիլ տիր, չիմոյիտէք, Պուգրէզէ տալիս եէ. Թիւլիշ տիր :

— Սիվէյիշ գանալը մատտէսի, պիր էյամ մէյտանը միւզոքէրէտէն զայօլ օլտուգտան սօղոտ, պու տէֆա Թէք. բար զուհուր իտէր :

Իմէրաթորուն Թէլէքիլ իթտիլի գօմիսիօն մուվաճէհէսինտէ, պիր Թէրաֆտան Մուպար բուշտ, վէ տի. կէր Թէրաֆտան միւսիւ Վէսէբս, նէ տէյէճէրլէր իսէ, տէմիշ պիթիւր. միլլէր տիր : Շիմալի պունուէն իւզէ. րլինէ գօմիսիօն տալիս, բաբօրթօ. քիւնու իմէրաթորա Թադտիմ իտէ.

Իշ պու Բո. ֆիմմէ հաֆթատա իքի տէֆա, Կանի սալը վէ բէնչէմպէ կիւլիլի նէշը օլունաճադ տըր : Պրիսի Թիւթանտէ Մէճմուշը. Հափադիսի ալթոնաթ օլունար իլիւն սէնէվի 50 դուրուշ վէ ալթը 30 դուրուշ տըր : Վաթմաթ օլունարա սէնէվի 60 վէ ալթը 35 դուրուշ տըր : Տօլաթարտա Բօսթա իւճրէթի իւղիլիլիլ օլարադ : Մէճմուշը. ալթոնաթ օլունար իլիւն սէնէվի 60 վէ ալթը 35 դուրուշ : Վի ալթոնաթ օլունար իլիւն սէնէվի 70 վէ ալթը 40 դուրուշ տըր :



ճեքմիշ, վէ օն օն պէշ կիւն զարֆըն տա սօն գարար իլան օլունուր զանն օլունուր :

— Պուրիէ տ'()րիանտա շու վէճհ իլէ եազըը տըր : Սարաշ մահպէս խանէսինտէ օլան մահպուսըր հէփսի պիրլէշույ վէ այագլանըպ, զէնձիրլէրինի վէ գաբուլու գըրմըշար վէ տըշարը ուղըամըշար : Հիւքիւմէթ պիր նըսֆընը կիւճ իլէ թուծապիլիպ, տիկեր նըսֆը գաջըպ գուրթուլմուշ տուր : Օէյթուռն չօրպաճըլարընտան օլուպ, իքի սէնէտէն պերու մահպէստէ օլան իքի քիշի տախի պու գաշան վէ գուրթուլանըրըն իլինտէ տիրլէր : պուռնըր Օէյթինէ վասլ օլ տուգտա, ֆամիլէտլէրի վէ հէմէհրիլէրի թերաֆընտան աշըրը մեսրուրիլէթլէ գապուլ օլունմուշար տըր :

Օէյթուռնուլէր տախի, էսկի իմ թիազըրը իւզէրինէ ըսըար իթմէքսէ իմիլէր :

Պաշգա թերաֆան տախի իշիթիւլը քի, Օէյթուռնէ կիտէն գօմիսսիօն մէմուրիլէթիլի չօգտան խիթամ իթմիշ տիր : Տէվլէթը Լիլէնին վէրէճէ յի գարար մալիւմիմիզ օլտուղու տնտէ, տէրճ իտէրիլ :

— Պաղտատտան կէլէն խապէրլէր բէք էյի տէյիլ տիր : պու ճիւմլէ իլէ, միւթթէֆիդ թապիր օլունան գապիլէլէր իւզէրինէ կէֆտէրիլէն նիզամիլէ տաքէրինին, մուվաֆֆադիլէթլէ պու իշի պաշա չըգարմուլարը, վէ մու-

զաֆֆէրէն ավտէթ իթմէլէրի մէմուլ տուր :

Լիլէսարը, Պաղտատ, Լիլէմէն, Թուռուս վէ Չէրքէսլէր, Խազլինէի ճէլիլիլի ֆէվգէլատէ մէսարիֆէ տիւշար իտէճէյինտէն, կէլէճէք սէնէնին պիւճճէսինի մուվազէնէ պուլտուր մագ, միւշքիլ օլաճագ կիպի կէօրիւնիւր :

— Հիլ պիր գուլմանիա վաբօրալը Չէրքէսլէրի թաշմաղա բաղը օլ մասըղընտան, Սալթատան պէջիւք Խիկիլիզ թիւճճար վաբօրալը պու խուսուս իլին կէլմէքտէ տիր : Պուռնըրըն պիրիսի, Չէրքէսլէրէ թագաիմ օլմագ իւզըն պէշ սին լիւրալըգ կալթթա տախի կէթիլմէքտէ իմիշ, վէ իճապ իտէրսէ իքի գաթը տահա կէլէճէքմիշ :

ՀԱՅԵԹ ԹԵՄԻՉ ՎԵ ԱԱԱ ՄՕՐ ԻԱԱ

ՊԱԼԸՂԸ ԵԱՂԸ

Նէ պալըգ գօգուսու վար, նէտէ պալըգ չէշիթի :

Բարիստէ Էէվրիլէ նամ ուշթա նըն թէրթիպի, վէ միւսթագիլէն իմ թիազը :

Լիլթանէտէ, Տէլլա Սիւմուս էճ վախանէ օինտէ սաթըլըր :

16

| ՄԵՍԲԻԻԲԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ           | ՍԱԼԸ     |        |        | ՉԱՐԸԱԳԱ |        |        | ԲԵՆԶԵԼՄԳԵ |        |
|------------------------------|----------|--------|--------|---------|--------|--------|-----------|--------|
|                              | ՅՈՒՆԻՍ 9 |        |        | 10      |        |        | 11        |        |
|                              | Սաղան    | Էօյլէ  | Ալիւմ  | Սաղան   | Էօյլէ  | Ալիւմ  | Սաղան     | Էօյլէ  |
| Մէճլուլէ լըրա . . . . . ՂԸ՝  | 101 13   | 101 15 | 101 15 | 101 13  | 101 15 | 101 15 | 101 13    | 101 15 |
| Միւթթալէ լըրա 100 զուլուշտան | 69 20    | 69 12  | 68 23  | 68 2    | 67 35  | 67 37  | 67 38     | 67 32  |
| Օն սէնէլէք թէրթիլպաթ         | 44 10    | 44 10  | 43 50  | 43 50   | 43 50  | 43 51  | 43 50     | 43 50  |
| Աինձի Չինձի Գօնսօլտէ         | 54 10    | 54 12  | 54 13  | 53 32   | 53 25  | 53 27  | 53 26     | 53 22  |
| Իւշէնձիլ թէրթիլպ             | 54 10    | 54 12  | 54 13  | 53 32   | 53 25  | 53 27  | 53 26     | 53 22  |
| Թէրթիլպաթը բապիս             | 54 20    | 54 22  | 54 23  | 54 2    | 53 35  | 53 37  | 53 36     | 53 32  |